

ասանկ է . դուն որ քիչ մը կարդալ զի-
տես՝ թէ որ քիչ մ'աւելի ընտրութեամբ
ընէիր ընթերցմունք՝ կը տեսնէիր որ
սեպհականութեն իրաւունքը վերցընե-
լըն՝ ընկերութեան կարգաւորմանը իբրև
նոր հիմն համարեալ է : Մարդկային ի-
րաւանց կարծեալ պաշտպանները մոտա-
ծեցին մարդկութեան օրինաց մատե-
նէն իրեն ամենէն աւելի սիրելի եղող
իրաւունքը վերցընել :

— Բայց սոսկալի բան է , Պ . Տիւբրէ ,
բարձումն է այնմ՝ որ սրբագոյն է քան
զամենայն . կործանել է զայն ամենայն՝
որոնցմով քաղաքականութեան զար-
գացումը ապահովցած է . բարբարոսու-
թեան դառնալ է :

— Իրաւացի է , Ռնորիոս , ինչ որ կ'ը-
սես . սակայն սիրտ հանդարտ բըռ-
նէ . ընկերութիւնը յանձն չիկրնար առ-
նուլ իրեն հանգստեանը և ծաղկերուն
հակառակ մահաբեր սկզբունք մը . այլ
որովհետեւ այս աղետալի վարդապե-
տութիւնները զեղծեալ անձանց քով
արձագանքը դտան , աղէկ է բարեմիտ
մարդիկը պահապան դնել այս բանս
տարածողաց իմաստակութեանը դէմ:
Ա.յս նիւթոյն ուրեմն դարձեալ կը դառ-
նաք . հիմա նայինք որ ճիշդ գաղափար
մը ստանանք հարստութեան վրայ :

Կը շարուհակուի :

ՃՈՆ ՊՐԱՅԹ

Տարւոյս մարտ ամսաթերթին մէջ
Պ . կէտսադընի վրայ խօսելէն վերջը ,
քանի մը խօսք ալ ձո՞ն Պրայթայ վրայ
ըսենք այս թերթով : Ծնաւ ձո՞ն Պրայթ
1844, նոյ 16ին . և է որդի Պրայթ թա-
կորայ կրինպանդցւոյ մօտ 'ի Ռօշտալ ,
ուր՝ ձո՞ն Պրայթ և Եղբարք ընկերու-
թեամբ՝ բամբակի զործարան մ'ունին ,
և ինքն է ասպետ և միանգամայն ան-
դամ մեծի ատենին : 1834էն սկըսեալ
միացաւ եռանդադին մեծ ատեանը կար-
գաւորելու շարժման , բայց բուն 1838էն
կը սկըսի տեսնուիլ և խառնուիլ իր հայ-

րենեաց քաղաքական ծփմանց մէջ :
Գոպտընի անդուլ գործունէութեամբ՝
մեծ ընկերութիւն մը կազմուեցաւ , ո-
րուն վախճանն էր յետս դարձրնել այն
օրէնքն՝ որ կ'արդելուր օտար աշխարհաց
ցորենի ազատ մուտքը յԱնգղիա : Ա.յս
ընկերութիւնս անմիւր օրագիրներ և
տետրներ կը հրատարակէր , և երիտա-
սարդն Պրայթ բոլոր ճգամբ կ'օգնէր այս
վրդովման , որով դրուեցաւ հիմն ազատ
փոխանակութեան : Մեծն Ռիչարտ Գոպ-
տըն ազատ փոխանակութեան դլուխ
անցած , այն ժամանակէն 'ի վեր կը
պարապէր և կ'ապացուցանէր թէ այն
օրէնքն՝ ոչ միայն մեծ խափանարար է
վաճառականութեան , այլ և անվերջա-
նալի պատերազմաց գլխաւոր պատ-
ճառ : Ասանկ ալ կը պատերազմէր մաք-
սատանց դէմ իսկ , և անոնց բարձումը
կ'ուղէր . որպէս զի ազդաց մէջ էական
միութեան կապ մը ըլլալով , ամենայն
ազդ ընկերութիւն մը ձեացընեն . որով
ժողովրդոց փոփոխակի մէկմէկու կարօ-
տութիւնը՝ յարակայ խաղաղութեան
ալ պատճառ ըլլայ : Երբեք յԱնգղիա
այս աստիճան պարզ և ընդարձակ գու-
զափար մը չէր համարձակուած առաջ-
արկել . սկզբան շատ հակառակութիւն
կրեց ազատ փոխանակութիւնն 'ի նա-
խանձայուղից , որոնք կը համարէին զայն
ֆնասակարագոյն 'ի ցնորս , և միանգա-
մայն կործանիչ աշխարհին : Սակայն
որչափ մէկ կողմանէ յուղեալ հակա-
ռակութիւն մը խոչ էր իրենց , միւս
կողմանէ զիրենք սրտապնդողը ալ պա-
կաս չէին : Եւ այս ծաւալման կեղրոնն
էր Մէնչըսդըր : Զեռագործական քա-
զաքները շուտով շահուեցան , և այն
շարժմունքն որ սկզբան վարդապետա-
կան կ'երևար , քաղաքականի դարձաւ :
Ուզեց ձո՞ն Պրայթ երեսփոխան անուա-
նիլ , որպէս զի երթայ և պաշտպանէ
մեծ ատենին մէջ ազատ փոխանակու-
թիւնը , և 1843ին Տիւրհէյմ քաղաքին
ներկայացուցիչ անուանեցաւ հասարա-
կաց ատենին , մինչև 'ի 1847 , յորում
Մէնչըսդըր զինքն իրեն երեսփոխան
ընտրեց : Ժողովոյն մէջ իր առաջին ճա-

ոռվը Պ. Լուարդայ խօսից ջատագով կեցաւ, որով կը ջանար ընդունիլ տալ ազատ փոխանակութեան սկզբունքը։ 1847էն, յորում երեսփոխան ընտրուեցաւ Մէնքաղըրի, մինչև 'ի 1852՝ յորում Լորտ Տէրպի առաջին անգամ իշխանութեան ելաւ, Պ. Պրայթ անխոն-

Պ. Պրայթ որ այս ահեղ տառապանքն անկէ առաջ կու գար՝ որ իոլանտացիք չէին կրնար կալուածատէր ըլլալ. վասն որոյ առաջարկեց ազատ վաճառումն երկրի, ինչպէս ամենայն իրաց։ Դժբաղդաբար ՚ի գործ չիդրուեցաւ այն ատեն մեծ ճարտասանին առաջարկը և մինչեւ



ՃՈՆ ՊՐԱՅԹ

Ճելի գործունէութեան մէջ էր, թէ ժողովոյն և թէ հասարակաց համախըմբ բութեանց մէջ։ Սովը կ'անապատացը նէր զիոլանտա. և զաղիթականութիւնը կարծես թէ « անօթութեան հիւանդութեան » գործը լմընցընել կ'ուզէր, անմարդ ընելով զաշխարհ։ Տեսաւ

յայս օր կը կրէ թշուառ կզզին։ Այլ և այնպէս քանի մը զոյզն փոփոխութիւնք եղան, և մասնաւորապէս կալուածատեարց նկատմամբ։

1849ին Գոպտընի հետ միաբան հասարակութեան մէջ յուզմունք մը յարոյց, ՚ի նպաստ պետութեան ելնմոից

վերանորոգման : Եւ իրենց զիխաւոր նպատակն էր՝ ծովային և ցամաքային զինուութեանց նուազումը : Բայց երբ նախանձայոցք պաշտաման հասան՝ ազատ փոխանակասէրք վախցան իրենց լնդրոյն յաջողութեանը : Վասն որոյ դարձեալ գումարեցին առջի ընկերութիւնն՝ ընդդէմ ցորենական օրինաց . և Մէնչըսդըրի երեսփոխանն բովանդակ ճգամբն թիկունք կեցաւ այս նոր համախմբութեան . բայց նոր կառավարութիւնն ընդունելով ազատ փոխանակութեան օրէնքը , աւելորդ եղաւ ընկերութիւնն և ցրուեցաւ : Այս ժամանակներէս քիչ վերջը ընդհանուր ընտրութեան ատեն , Պ. Պրայթ դարձեալ ընտրուեցաւ Մէնչըսդըրի երեսփոխան , յետ ջերմանջերմ վիճմանց : Լորտ Ապըրտին պաշտօնեայ էր և արևելեան խնդիրը կը յուզէր զհոգիները . և մեծ պատերազմի սպառնալիքը անտարակուսելի էր : Մէնչըսդըրի երեսփոխանն հաւատարիմ իր խաղաղասէր սկզբան , ընդդէմ կեցաւ պատերազմի միջամտութեան : Եւ 'ի ժամանակին՝ յորում համայն զօրութեամբ կը հակառակէր Պ. Պրայթ պատերազմին միջամտութեան սկզբան՝ ծանր հիւանդութեամբ պառկեցաւ , և Սեվաստոբովի առմանէն քիչ վերջը քաշուեցաւ 'ի քաղաքական վիճմանց մէկ տարիէն աւելի : Մինչդեռ իր առողջութեան խնամքը կամաց կամաց վրայ կը դնէր , 1857 օգոստոսի մէջ Պիրմինկէմի երեսփոխանութիւնը դատարկ ըլլալով , ընտրողք իրենց քուեայքը Պ. Պրայթայ տուին : Դարձեալ ժողով մտնելով , գործունէութեամբ ընտրութեան կերպին վերանորոգման ետեկեղաւ . և ընտրութեան այնպիսի կերպ մը առաջարկեց՝ որ մինչև նախանձայուզից ալ ընդունելի երեցաւ , զոր երկրորդ տարին Պ. Տիղրայելի հարկադրեցաւ առաջարկելու : Այլ Պ. Պրայթ ահաբեկ իր աշխարհին վրայ դալիք չարեացմէ , կալուածական ճոխութեանց չափազանց կեդրոնացմանէն , ցըցուց որ Անգղիոյ վարիչ ընտանեաց գումարը հազիւ երեսունի կը հասնէր : Եւ այս

չարեաց ուրիշ դարման չէր գտնար՝ բայց 'ի կալուածոց վաճառման ազատութեանէ , այսինքն վերցընել այն արտօնութիւններն՝ զոր ունին կալուածամեարք . որով ապահովել միանգամայն Սաքսոնաց և Պրըդոնաց՝ իրենց կալուածոց դնելու ազատութիւնն , որք երբեմն թէ պէտ զինուք պարտեալք՝ բայց արդ ազատք էին : Եւ պատերազմաց և աշխարհակալութեանց մնութիւնութիւնն ժամանակ , չսպասեց ինչպէս ուրիշ շատ ազատասէրք գաղտ ընկերութեան ահաւոր ազդարարութեանց իւլանտիոյ վրայ մնածելու համար : Տարիներ կան որ այս երկու գլխաւոր միջոցներն առաջարկած է , նախ իւլանտիոյ մէջ հիմնեալ եկեղեցւոյն բարձումը , և երկրորդ հաստատութիւնն օրինաց՝ որով իւլանտացիք կարենան երկիր գնել : Այս կրկին առաջարկութեանց առաջինն արդէն հաստատուած է երեսփոխանաց ժողովէն , երկրորդն ալ շատ չանցնիր օրինաց մէջ անցնելու :

Իր կլէտսդըն բարեկամէն Լիվրուլ կանչուելով , զազատական վարչութիւնը պաշտպանելու համար , քաղաքացիք մեծահաց կոչունք մը տուին իրեն , ազատութեան համար մատուցած մեծամեծ ծառայութեանց փոխարէն : Իրմէ առաջ խօսող ճարտասանքն հարկեցան իր ընտիր կեանքը պատմել : Ստիպեալ պատասխանել 'ի սովորութենէ , Պ. Պրայթ խօսեցաւ իր վրայ ամենայն պարզութեամբ , բայց միանգամայն մեծամանձնութեամբ : Այս գեղեցիկ ճառիս մէջ պարզեց կարգաւ իր սկզբունքներն՝ ամենայն բնականութեամբ . և իրեն շռայշեալ գովեստիք անձնագով չըլլալու համար իր գործածները և եթ պատմեց : Արդարե իսկ պարտական է իրեն ոչ Անգղիա և եթ այլ և բոլոր աշխարհ : Եւ այն որ իրաւամբք « բարբարոսութիւն պատերազմի » կը կոչուի՝ անորդէմ պատերազմեցաւ Պ. Պրայթ իր ամեն զօրութեամբն , և բոլոր ճգամբն ճգնելով կրկնապատկելուաւ ընտրուզաց թիւը , որով հարկադրեց իր հայ-

բենիքը խաղաղական վարչութիւն մը բռնել։ Արդէն իսկ 1832ի օրինաց վերանորոգմամբ, որով իշխանութիւնը միջն դասու ձեռքը տրուեցաւ, ազնուապետականաց պատերազմական ազդեցութիւնը չափաւորեցաւ, և անմիջամբ տութե վարչութիւնն բռնեցին։ 1867ի օրինաց վերանորոգմամբ, որ ինչպէս յուցինք թէ Պ. Պրայթայ և իր բարեկամաց ջանիւքն եղաւ, որով ընտրութեան ազատութիւն տրուեցաւ կարող և գործօն արանց՝ կը յուսացուի թէ խաղաղական վարչութեան մէջ աւելի հաստատուի Անդղիա։ Վերջապէս Պ. Պրայթ մեծամեծ նիւթեր առաջարկած է, և իր ընդարձակ հանճարովը պաշտպանած զանոնք։ Ճարտասանի մը ամենայն ձրիւք զարդարուն է, հասակը պատկառելի, նայուածքը յանկուցիչ և անկեղծ, ձայնը հնչող, կերպարանքը հզօր, ձեերը յափշտակիչ, լեզուն գեղեցիկ և պատշաճած անգղիական ամբոխաց, ճիշդ իր բառից գործածութեան մէջ։ ըսուածքը թէպէտ դպչող բայց առանց խայթելու. ժողովրդական՝ առանց ռամկութեան, հեղնական՝ առանց կծելու։

Առողջութեր թէպէտ երբեմն վտանգուած էր չափազանց աշխատելէն՝ բայց հիմա բոլորովին անվտանգ կ'երեսի. և կը յուսացուի որ դեռ երկայն ծառայէ ժողովրդեան՝ զոր կը սիրէ, և ըղձալի խաղաղութեան՝ որուն պաշտպանութեան նուիրած է ինքղինքը։

ՀԱՅԻ ՊԱՏԱՌԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
ՄԱՐԴ

ՆԱՄԱԿ ՎԵՇԱՍԱՆԵՐՈՐԴ

Գործարանք

(Տես Երես 179)

Իմ սովորութեանս հակառակ ընելով, վերջին անգամ մեր խօսակցու-

թեանց նոր բառ մը գործածեցի, սիրելի օրիորդիկ, առանց քեզի անոր մեկնութիւնը տալու։

Մեր գործարանները զուրցեցի, և սակայն գեռ գործարան ըսածդ ինչ չտեսանք։

Հաւանականաբար միտքս հասկըցած պիտորըլլաս. վասն զի ատիկայ բառ մին է որ սովորաբար խօսակցութեաց մէջ կը գործածեն, և գրեթէ ամեն մարդ կը հասկընայ։ Սակայն կ'ուզեմ քեզի անոր աւելի ստոյգ գաղափար մը տալ, վասն զի երը կ'արժէ։ Եթէ ՚ի սկզբան այդ յստակ գաղափարը տալու փոյթ չըրի, անոր համար էր որ վրան քիչ մը երկայն խօսելու էր, որ խնդիրս շատ պիտոր երկնցընէր։

Գործարան կը նշանակէ գործողութիւն մը կամ աշխատանք մը ընելու որոշուած գործիք։ Մեր գործարանները ուրեմն տեսակ մը գործիքներ են՝ որ կենաց բոլոր գործողութիւնները ընելու համար տրուած են մեզի. և որովհետեւ մեր մարմնոյն վրայ չկայ մէկ մաս մը որ մեզի մէկ ծառայութիւն մը չընէ, ուրեմն մեր մարմնը վերէն ՚ի վար գործարանաց կոյտ մինէ։ Այսպէս ձեռքը գործարան է, վասն զի մեզի իբր գործիք կը ծառայէ առարկաները ըմբռնելու. աչքը տեսութեան գործի է, ուրեմն է գործարան. սիրտը՝ արեան շրջան տուող մեքենայն է, ապա է գործարան. լերդը՝ զմաղձը կը շինէ, է գործարան. ոսկորները՝ մարմնոյն ծանրութիւնը վերցընող ատաղձքն են, ուրեմն են գործարանք. դնդերը՝ զոսկորները շարժող ուժն են, ուրեմն գործարանք են. մորթը անոնց պաշտպան զրահն է, գործարան է. ՚ի մեզ ամենայն ինչ գործարան է։ Եթէ մեր մարմնոյն վրայ անկիւն մը գտնուէր որ գործարան չըլլար, մեզի բանի մը շահ չէր բերեր. և չէր ալ կը նար անանկ բան մը տրուիլ մեզի, վասն զի Աստուած անօգուտ բան մը չըներ։

Ասոնց վրայ կը կայանայ այն մեծ հրաշքը՝ որ կեանք կ'ըսուի։ Զեմ գիտեր թէ կարենանա պիտոր միտքս հասկընալ, բայց ականջներդ բաց ինչպէս թէ